

## ՀԱՐՍԱՎԻ ՏԱՆՉՈՒԱԾ

ԳԵՐԱՆՈՒԽ ՄԲ

Հ. Հ.

Արդի խօսուած ու զրուած մեր ժողով վրդական լեզուն՝ չէ երբեմն մեր աշխարհաբարը։ Հայ փոխուած է այն, զտուած զրաբար հոլովելք, խնդրառութիւններէ, ըստուածքներէ և բացատրութիւններէ։ Ասով հանդերձ, չենք կրնար ըսել, թէ առած է այն իր վերջնական հաստատուն, որոշ, միօրինակ և կատարեալ ճեզ զրութեան, համաձայն քերականական կանոններու, ամէն տեսակէտով։ Գրողներէն ումանք չեն ախորժիլ անջատել բոլորովին աշխարհաբարը զրաբարէն, կառչած կը մնան դեռ անոր հոլովերուն, բայերու խոնարհումներուն, մասնաւոր բացատրութիւններուն, և որ ըստ կարգի ևթէ ներելի է ըսել, զետ կը տիրէ աշխարհաբարի անիշխանութիւնն, ուսկից օգտուելով՝ աներկիւտ երեւան կու զան օրագիրներու և պարբերաթերթերու մէջ յօդուածագիրներ, որոնք զրէն կը շարժեն ոտնակոփ ընելով երբեմն նոյն իսկ տարրական կանոնները հայ լեզուի։ Այնպիսիներուն դէմ ձայն կը բարձրացնեն ստէպ նախանձախնդիրներն հայ լեզուի, զդրախտարար ասոնց ձայնն շատ անզամ կը մնայ «ձայն բարբառոյ յանապատի»։ Ալպանց հեռուները երթալու, անգամ մը աշքէ անցոցէց ամսօրեայ «Բազմագիւղաներ», որուն սինակները—ժամանակէ մ'ի վեր՝ կը լինէ իր զասաւանդական յօդուածներով մեր բազմահրամունք Ղաղիկեն Հ. Մասէն վարդապետն, նույիրելով զանոն մասնաւորապէս սրբագործեան հայ լեզուի սիմալ ուղղագրութիւններուն, Այնու հանդերձ իւրաքանչիւր ոք կը զրէ զարձեալ իր գիտածին պէս, կամ լաւ ևս ըսել, միաւլ վարժածին պէս, վարժութիւն մը՝ որ այլ ևս զարձած է ունակութիւն, որ ըստ բարոյագէտներու՝ հաւասար է մոլութեան կամ ախտի։

Ազգին ներկայ ցիրուցան վիճակին մէջ՝ զդրախտարար զժուարին է կազմել հաւագական մարմին մը քաջահմուս հայա-

գէտներու, կամ թէ ըսեմ հայկական ակադեմիան մը, որ ուսումնասիրելով կազմութիւնը հայկական լեզուի, վճռէ հեղինակորէն անոր անվիճելի կանոնները, զոր հարկադրուի ընդունիլ և գործադրել ամէն հայ զրող, առանց տատանելու, և կամ հետներու իր քամահաճոյքին. մէկ խօսքով, լեզուական օրէնքը տիրէ զրողին վրայ, և ոչ զրողն օրէնքին վրայ, ինչպէս է ներկային, որ ցաւալի է յոյշ և հպերելի։

Նորավարժ աշակերտն անգամ զիտէ, թէ հայերէն լեզուի մէջ ունինք հական դերանունի երրորդ դէմքը կազմող ինքն բառը, որ կը հուրովի թէ առանձին և թէ իր վերանունին հետ հետեւալ կերպով եզակի և յոյնակի. Ուղ. ինըն, իրենք. Ակա. ինըն իրեն, իրենք իրենց. Տրա. ինըն իրեն, իրենք իրենց. Հայց. ինըն զինքը, իրենք զիրենց. Բայց. ինըն իրմէ, իրենք իրենցմէ. Գործ. ինըն իրմով, իրենք իրենցմով։

Այսու հանդերձ ազգային թերթերուն մէջ շատ անզամ ականատես կ'ըլլամ արշամատանբով կրած տանջանքին սոյն դերանունիս եզակի հայցական հոլովին, որուն կու զայ գլխուն կը զարնէ իր գէմելող ամէն տեսակ բայց, ըլլայ ան ներգործական, ըլլայ կրաւրական, ըլլայ չէցող, ևայն։

Զեմ զիտեր ինչ հիման վրայ յեցած՝ արդի զրողներէն շատեր՝ նոյն իսկ զիտնական համարուածներն՝ սովորութիւնները են իրենց՝ իրեւ արմատական կամ պարզ բառ զրութեալ յիշեալ վերանունիս եզակի հայցականը՝ ինքիինքը, և իր այս սիսի հուլովել զայն հետեւալ կերպով եզակի. Ուղ. ինըգիները. Ակա. ինըգիներն, Տրա. ինըզլներն, Հայց. ինըգլները, Բայց. ինըգինքներն, Զայց. ինըգլները, Բայց. ինըգինքներն, Գործ. ինըգինքներն, ևայն։

Հոլովում մը այլանդակ, հակառակ քերականական կանոնի, վասն զի — ինչպէս վերը տեսանք՝ ինքիինքը պարզապէս եզակի հայցական հոլովլ ըլլալով ինքն և իր միացեալ զերանուններուն, իրը այսպիսի անտեղի է և երբեց չի կընար արմատական կամ պարզ բառ զրութեալ և հոլովուիլ. և սակայն ուտնակոփ ընելով սոյն տրա-

մարանական կանոն՝ կը հոլովեն զայն իր արմատական բառ:

Խօսքիս ստուգութեան համար՝ կը գնեմ ան հոս քաղմաթիւ օրինակներ, բաղելով զանոնք ընդհանրապէս ազգային թերթերէն:

Ժիկ Պլասի ասացին արկածը. «Ներեցէք, ինքնիներս եկած են»: Հ. և Զ. Ասատոր «Թանգարան» միջ. և բարձ. գասընթացք Դ. և Ն. տարբ., 1926:

«Ինքինիներին այդ ազատուրիւնի տուող յարգել առարկան»: Ալու Բ. Ք. «Նոր Լուր» 20 Հոկտ. 1928:

«Բայց ասեք ետքը թէ ինքինիներս և թէ ունկնդիներու խնայիլու համար»: Ալուլիկ Քահանայ Փոյրմային: Անդ, 6 Նոյ. 1928:

«Կը ցաւիմ ինքինիներին դրական ոստիկանի ձանգամանք տուող պարոնին մտցնութեան, և սա կատեցնեմ», որ ինքինիներին տուած այդ հանգամանքէն զատ»: Տօրք. Վ. Շիրինեան: Անդ, 23 Նոյ. 1928:

Հայոց ազգագիր. «Ամենախիստ կարգապահութեան թքան ինքինիների կը սկսի»: Ցովիկ. Ասպետ Անդ, 6 Դեկտ. 1928:

Բացատրուրիւն մը յարգոց հասարակութան. «Մարդիկ ինքինիներուն հանգամանքներ տան»: Տօրք. Մանուկիսիան: Անդ, 7 Թունուար, 1929:

Կարճ գրուրիններ. «Ի՞չ խօսիլ, կարծ որով լւաւոյն խնայողութիւն և մարգաւ, ինքինիներին թէ ուրիներուն համար»: Ցովիկ. Ասպետ: Անդ, 1 Փետր. 1929:

Կոկը և ժողովուրդ. «Նազղեան Գերապայծառ Բնէ պէտք ունի այնպիսի երեսոյ մը տայու ինքինիներին»: Պարոյր Բ. Քէշիս: «Ժամանակ» 24 Փետր. 1929:

Պատմուածք - թագաւորք և ջաղացպանը. «Հողմանայի թագաւորքն օրինակին հանեւելով ինքինիներին իրաւունք կու տան»: Յ. Գ. Փալաւաշեան: Անդ, 16 Ապրիլ. 1929:

Այսաւ զաղափար մը. «Դաստակատեւէ Անգ, իր ինքինիներուն կը ներենք ընել բաներ ու որոնք խօսեցնել կու տան հրապարակաւ»: Գլուխ Մազրուսան: «Նոր Լուր» 25 Ապրիլ, 1929:

«Ազնիւ ազջեկը խորհեցաւ ու թէ ինքինիներին, այդ վանականի մասինք Զապէկ Պիրպիրեան: «Հայատասնի Կոչնակ» 8 Յունիս, 1929:

Խորիդատուրիններ կը. Մակղիանի Ցով. շամատանեմ տարի: «Ֆրանսացին մեծ հաճոյք կ'ըրայ ինքինիներ վրայ խօսէլին»: — «Զենք

սիրեր ինքինինուա վրայ խօսիլ»: Միքայէլ Ս. կիւրանեան «Հայատասնի Կոչնակ» 22 Յունիս, 1929:

Այսափ օրինակներ բաւական են կարծեմ ցոյց տալու, թէ վերոյիշեալ յօդուածագիրներն ինչպէս վստահարար իր արտատական կամ պարզ բառ կը գործածեն ինքինինը հայցականը, այլանդակօրէն կը հոլովէն զայն ու իր ինդիր կը ծառայեցնեն ամեն տեսակ բայերու: Բայց որ զարմանալին է - ինչպէս ցոյց կու տան վերը նշանագուած ստորագրութիւններն այս աններեի սիմալը գործողները չեն համրակ աշակերտներ, այլ տասեալ հայագէտներ, որոնք անշուշտ ունենալու են հիմ մը կամ արդարացուցիչ պատճառ մը իրնց կողմէն գործուած այն սիմալն:

Պատահեցաւ որ տնզամ մը տոյն սիմալին մէջ իյնայ նաև յայտնի գիտնական Ցովհաննէն էֆ. Շահնազարեան, երբեմի խմբագավանն «Հայրենիք» թերթին: 1926 թուականին էր, որ սկսաւ սա հրատարակել «Ժամանակ» օրագրին մէջ շարք մը իմաստափական յօդուածներու, որոնց վերնագիր դրած էր «Ինքինինը տէրն ըլլալ», զոր կարդալով զարմացայ, թէ ինչպէս սոյն այլանդակ սիմալը գործեր էր նաև Ցովհ. էֆ. Շահնազարի պէս քաջանուա հայագէտ մը: Շուտով զայ զինըը ու ըսի, Ցովհաննէն լիքէնտի, գոնէ դուք պէտք չէր ընել այսպիսի աններեկի սիմաներ. պէտք էր զրել «Ինքն իրեն տէրն ըլլալ»: Յետ երկար վիճարանութեան շեցայ զինըը համոցել, մորին մէջ ունեցած կանխակալ կարծիքը չէր թոյլատարեր իրեն համոցուելու. և իր արդարացում, ահա թէ ինչ պատախանեց ինձն պատմելով հնաեւեալը:

«Օր մը Հայրենիքի խմբագրութիւնն ժողով գումարեց և փնտոեց հայերէն հայապատասխան բառ մը քրանսերէն Տօլմեու բարդ զերանունին ու յարմար գտաւ ինքինինը բառը, և որոշեց որ գործածովի այն իր արմատական կամ պարզ բառ, և ահա այդ ժամանակին ի վեր կը հնաեւեալը այդ որոշողութեան».

Հայրենիքի խմբագրութիւնն այն պարագային միայն գուցէ իրաւունք պիտի ունենար այսպիսի որոշութեան մը զալու, երբ ըննէր ու տեսնէր որ քրանսերէնի մէջ ալ soi-même-ի հայցականը կը գործածուի իրը արմատ կամ պարզ բառ, ու իրը այսպիսի կը հոլովի և խնդիր կ'ըլլայ ամէն տեսակ բայերու. մինչդեռ մեր գիտածն այն է, որ գրյութիւն չունի այսպիսի ինչ քրանսերէնի մէջ, ու soi-même կը գործածուի նախաղրութիւններով միայն, առանց յօդի, օրինակի համար. de soi-même, à soi-même, en soi-même, և այլն: Եւ այս նախաղրութիւնները կ'առնէ ըստ պահանջման տեսակի իրեն հետեւող բային. ուստի կ'ըստուի, On doit parler rarement de soi-même—Penser à soi-même — Il faut conduire ses affaires soi-même, և այլն:

Այս, ո՞ւր է այս օրինակներուն մէջ soi-même-ի հայցականն իրը արմատ կամ պարզ բառ հոլովուած, ինչպէս հայերէնի մէջ կ'ըննեն այլանդակօրէն վերոյիշեալ գրողներն ինըրիշը հայցականը, և չարաշը կը տանձնն այն, թոյլ տայով որ ամէն տեսակ յարմար և անյարմար բայ զայ զարնէ անոր զիլուն:

Չ'արծեր կարծեն աւելի երկարել քմահաճոյութ ըսեմ, թէ տգիտութեամբ, կամ յուի սովորութեամբ գործածութ այսպիսի տարրական և աններէի սիսամի մը վրայ. միայն պիտի յորդորեմ բոլոր հայ լեզուն սիրովները, որ վերոյիշեալ օրինակները չգրեն սիսալ՝ այլ ուղիղ:

Հ. ԵՊՐԵՄ Վ. ԱՊՐՈՅԵԱՆ

Ծ. Ծ.

## ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

### ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐՈՒ ՎՐԱՅ

(ԺԶ. ԺԷ. ԺԸ և ԺԹ Դ-ր Կ- և Պ-լ-)

(Եար. տես Բազմ. 1929, էլ 229)

Տ.

(ԺԹ Դ-ր 1800-1865)

#### ԴԱՄԲՐԱՐԱԾ

Մեծանուն բոսանի Զարագեանց Գասպար Ամիրայի և ո. դոց Պաղոտասար Ամիրայի Բազմաշատ Միկրէկլլոյ Սր. Երրորդուն  
[թիւն]

Եկկաց. բանագույն Գասպար Աղայի որ կատարեցաւ բաս և ինը ամաց հեգուցիւ. Ընդ գիրի չոփիսիմ ցանկայի մօրն Ծովանոյն ժամանելոյ ի Գրիսոսու.

Դաւար բարունակ՝ ծաղիկ Մերաբաց, նվ չինաղագեղ՝ զաւակ զրկանաց.

Զիմրոզ թառամել՝ ի ժանս խորշակաց, փոյթ ի փոյթ հասկը յայս ծիր շրջանաց, Դու կենդանավայլ՝ վարդ հոտոտանաց.

Մանն Զէրեգնան՝ յիշառակ կենաց: Լինել ունէիր՝ պասկ պարծանաց,

արդ եկի այժմում՝ թախիծ թախանաց: Պաշտամար հայր քո՞ կարի անձկայրեաց.

ի կոծ զառնութեան՝ և յալի լալեաց. Պար առեալ զիւ համակ սևազեաց:

Երգէր Դաւթայ յոզը հառաշանաց: Ո՞ւր ես Գասպարիկ որդեակ քաջազանց. որդեակ իմ Գասպար լոյս իմոց աշաց:

յամի Տեառն 1852 մայիս 1.

Է

#### Ցապան

Մեծահաւատ Պաղտասար Ամիրայի Զէրացեան որ հանգեաւ վաթսուն և եօթը ամաց:

53. Զէ թորգոմնան տան վհեազունք յայս կա-  
[տար],

աղէկիզեալ մատն շար(ժ)են յողբոց լար: Մի՞թէ վսեմ և բարերար իշխանի,  
հողախչուի ի դամբան:

Այս երկրորդ Բէսէլիէլ մեզ ցուցաւ, ճարտարապետ Երրորդութեան տաճարիս. Հանդիսացաւ պատճառ նախկին յառատ տուրու  
ի յաղթանակ շինութեան: